

ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ

ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՅԱԳԻՏՈՒԹԻՒՆ՝ 21ՐԴ ԴԱՐՈՒՆ

Հայագիտութիւնը տարբեր ժամանակներու մեջ դրսեւորուած է որոշակի անհամաշափութիւններով:

Այսօր եւս, հայագիտութեան բնագաւառներ (լեզու, պատմութիւն, քաղաքական գիտութիւններ, տնտեսագիտութիւն, եւն.) եւ բնագաւառներու հաստուածներ (շարականներ, ցեղապանութիւն, սփիտք, եւն.) յաճախ իրենց արժանի խորութեամբ չեն ուսումնասիրուիր:

Ոչ բոլոր նորագոյն ուսումնասիրութիւնները կը կատարուին գիտատեսական արդիական մեթոդներու համապատասխան: Համաշխարհային հասարակագիտական նորագոյն եզրերու, ելակետերու, հարցադրումներու, մօտեցումներու, տեսութիւններու եւ քաղրատական ուսումնասիրութեանց համեմատարար ըիչ կը հանդիպինք հայագիտութեան մեջ:

Իրաքանչիր աշխարհագրական շրջանակ կը յատկանշուի գրեթէ միալեզու հայագիտութեան գերակշռութեամբ: Երբեմն չեն օգտագործուիր տուեալ նիւթին առնչուող բոլոր լեզուներով անհրաժեշտ սկզբնադրիւններն ու գրականութիւնը:

Լոյս տեսած ուսումնասիրութիւններէն բոլորը չեն որ անհրաժեշտ տարածում ու գիտական արձագանգ կը գտնեն: Միաժամանակ, հայագիտական այս հրատարակութիւնները համազօր ընդգրկումով չեն քափանցեր հայ իրականութեան կրթադաստիարակչական բոլոր ասպարեզները:

Ժամանակակից հայ իրականութիւնը առ այսօր քաւարար ուսումնասիրութեան չ'ենթարկուիր:

Միանշանակ չեն հայագիտութեան առաքելութեան սահմանումները. «Ինչո՞ւ համար հայագիտութիւն» հարցումին պատասխանները զանազան են:

Վերոնշեալ իրողութիւնները, թերեւս նաեւ այլ հարցադրումներ կարելի է ամփոփել հիմնական մէկ վերնագրի տակ՝ «Ինչպիսի՞ հայագիտութիւն 21րդ դարուն»:

Սպառիչ պատասխաններ չկան այս բոլորին, ի հարկ է: Բայց իբրև առաջին քայլ անհրաժեշտ կը գտնենք հայագիտական ոսկեփորիկի մը յառաջացումը՝ համացանցային ծառալրուն կայք մը, ուր մէկտեղուին եւ առնչուին հայագիտական բոլոր նորութիւնները: Կայք մը, ուր առիթ տրուի բազմակարծութեան՝ փոխադարձ յարգանքի եւ պատշաճութեան սկզբունքներու յարգումով:

Փորձի, գիտելիքի, տեսակետի փոխարստացման համար անհրաժեշտ քայլ մըն է նաեւ նեղ նասնագիտական հաւաքներու, սեմինարներու կայացումը, ուր անմիջական եւ դէմ յանդիման միջավայրի մէջ հետազօտողներ քննարկեն հայագիտական հանգուցային տեսական, փաստական եւ գործնական հարցեր:

Հայկագեամ Հայագիտական Հանդէսի խմբագրութիւնը համոզուած է որ նման միջոցառումներ պիտի օժանդակեն հայագիտութեան բազմակողմանի յառաջընթացին:

ՊԱՏԱՍԽԱՆԱԾՈՒ ԽՄԲԱԳԻՐ

Հայր Անդրամիկ Ծ. Վրդ. Կուանեան

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄ

Արտա Էքմէքճի (ի պաշտօնի) - Արշալոյս Թոփիալեան - Արմեն Իլինէշլեան - Արա Սանեան - Անդրամիկ Տագեսեան (պատասխանատու քարտուղար)

ԽՈՐՀՐԴԱԾՈՒՆԵՐՈՒ ՄԱՐՄԻՆ

Սիլվիա Ամենեան - Ժիրայր Դամիելեան - Երուանդ Երկանեան - Հրանոյշ Խառատեան - Մուրատ Հասրաթեան - Հրաչ Չիլինկիրեան - Ակրտիչ Յ. Պուլտութեան - Սեղա Տառոյեան - Սիլվըն Փերի - Պերճ Ֆազլեան

Հայաստանի մէջ ՀՀՀի ներկայացուցիչ՝ Արծուի Բախչինեան

EDITORIAL

WHAT TYPE OF ARMENIAN STUDIES IN THE TWENTY-FIRST CENTURY?

The development of Armenian Studies has been marked with certain disparities at different periods.

Even today, different fields (language, history, political studies, economics, etc.) and sub-fields (religious hymns, the Armenian Genocide, the Armenian Diaspora, etc.) within the overall domain of Armenian Studies are often not analyzed with the appropriate depth that each of them necessitates.

Not all of the latest studies are carried out according to modern research methods and techniques. Rarely do we encounter in Armenian Studies the use of the latest terminology, scientific premises, queries, theories and comparative studies all too common in the social sciences worldwide.

Every geographical area is characterized by the dominance of a single language in the works of Armenian Studies produced there. In certain cases researchers do not make use of all the indispensable primary sources and literature available in different languages.

Not all the studies published are distributed adequately or get the necessary scholarly reviews. At the same time, these Armenological publications are not reflected sufficiently in the informative and educational activities directed at the Armenian people as a whole.

The contemporary Armenian reality has not been studied adequately to date.

There is no consensus on the definition of the mission of Armenian Studies. The answers given to the question "Why Armenian Studies?" do vary.

These facts and perhaps other related issues as well can be summarized under a single title: "What type of Armenian Studies in the twenty-first century?"

There are no comprehensive answers to all these questions, of course. However, as a first step, we find it necessary to establish an extensive website of Armenian Studies, where information can be assembled regarding all new developments in the field. This website should become a pluralistic forum, based on the principles of civility and mutual respect.

Another necessary step to achieve the regular sharing of viewpoints, knowledge and experience in the field of Armenian Studies is the convening of relatively small specialized academic gatherings and workshops, where experts can exchange views face to face on various pivotal theoretical, factual and practical issues in this domain.

The editorial board of the *Haigazian Armenological Review* is convinced that such measures will benefit the all-inclusive advancement of Armenian Studies.

EDITOR IN-CHIEF

The Very Rev. Father Antranik Granian

EDITORIAL BOARD

Antranik Dakessian (executive secretary) – Arda Ekmekji (ex-officio) – Ara Sanjian – Arshalouyse Topalian – Armen Urmeshlian

CONSULTATIVE BODY

Sylvia Agemian – Megerditch H. Bouldoukian – Seta B. Dadoyan – Berj Fazlian – Murad Hasratian – Hranush Kharatian – Susan Pattie – Jirayr Tanielian – Hratch Tchilingirian – Yervand Yerkanian

The Representative of the *Haigazian Armenological Review* in Armenia: Artsvi Bakhchinyan